

## Հ Տ Պ Ի Տ Ը

... Ու ամէն ոչ կը խնդայ իր հայլերուն, ձեւերուն,  
Զայն առնելով անվիճաս խենք մը, որմէ բարութիւն  
Աշերուն մէջ կը գտնեն... այսափ միայն, ու կ'անցնին:  
Չուարենութիւնը մարդոց այսանով կուտ է ինքնին:

Կ'անցնի մէջէն մարդերուն իր պարզութեամբ, գորովով,  
Խակայն ոչ ոչ կը փընտու սի՞րտը խենքին ապահով:  
Պարզ հոգիները այսպէս յաւէրժութեան մէջ ինկած  
— Հրաշիս, յիմար ու բարի — սիրոյ զոհերն են մարդոց...:

Կ'անցնի մէջէն մարդերուն մերք ինընասոյզ, մերք զրւարք,  
Գինովի պէս, անզգայ, կեանին իր աղօք մը բրած...  
Ու մարդերէն ոչ ոքի կը պատմէ ցաւն իր ներսի...:

Լայն, բափանցուն, կեանի մէջ սիրտն իր ամբողջ բանալէն  
Ան իիչ առ իիչ հրաշիսի կ'առնէ ձեւերն անզգայ...  
Յոյժ զգայուն՝ անզգայ՝ ես այդ հրաշիսն եմ հիմա...:

## Ա Ն Ե Լ

### Զ Ը Մ Ե Ռ Ռ Ա Ր Ը

#### Մէրունդի հը

Գարնանազեղ ծա՛ռ մը, նոն, զառիբափէն վար նայող՝  
Զըմեններու մերկութեամբ...: Ու գատերէն, ցող առ ցող,  
Լոյսերու մէջ հեռարձակ, տակաւ ծաղկումն է կեանին:

Ու կեաներուն, ու գարնան դէմ ծա՛ռն է այդ իմ հոգին...:  
Արտերու զաղ հերիխն հետ երք բռչունները անդին  
Ակոսներու կ'իջնեն մօս, ու մարդիկ կուց մը լոյսին  
Երշանկութիւնը տրում կ'ուզեն յանձնել հերկերուն,

Ու երք պայծառ կանաչով հագուեր սարերն ալ հեռուն,  
Մառն այդ ձրմեռ իր նիւղերն անոնց դիմաց ու վերեւ  
Կը նոն մուր հեռանենով, իր անցեալէն դարձ մ'իբրեւ...:

Ու ես, ձբմեռ մերկութեամբ մըռայլ այդ ծառն եմ գարնան,  
Հին սերերու զիս կանչող կապոյթին տակ եւ իմ ըուրց  
Նոր հասակներ ու ձայներ երք կը հազնին ձեւեր լուրց...:  
Բայց ես կարծած իմ հոգին, իմ սերունդին եմ վրկան,

Գարնանազեղ ծառ մ'ինչպէս ձբմեններու մերկութեամբ...: